

ԽԱՌՆԱԿ ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ ՏԱՆԸՆՏԸ ԸՆՏՐԵԼԻ ԴԱՐՁՆՈՂ ՀԻԼԸՐԻՆ

Posted on July 19, 2016 by Keghart

keghart.com

Category: [Opinions](#)



✖ Մեր Պարզեւ Դաւիթեան, Թորոնթօ, 18 Յուլիս 2016

Պըրնի Սանտըրզի ընտրապայքարին յաղթական երթէն անհանգիստ դարձած Միացեալ Նահանգներու հաստատեալ դրուքին ցանկացող վարչամեքենան (establishment) ամէն ինչ ըրաւ, յայտնի ու ոչ-յայտնի միջոցներով, որպէսզի վերջ գտնեն միլիոնաւոր ամերիկացի «լուսաւորչականներու» յոյսերը: Անոնք կը ձգտէին քաղաքական շարժում կամ յեղափոխութիւն յառաջացնել՝ շրջելու կամ փոխելու համար հարուստին ծառայող անընդունելի տնտեսական իշխանաձեւ մը, որ անհաւասար ու անարդար կարգավիճակ ստեղծած էր սակաւաթիւ մեծահարուստներու ափին մէջ դնելով անսահման հարստութիւնը Ամերիկայի:



Փոփոխութիւնը (change), որ ձախ կողմէն կը ցանկար ստեղծել Սանտըրզը կասեցուցեալ վարչամեքենայի Տեմոքրաթ բաժնին կողմէ, իսկ խելագար ու ցեղապաշտ ամբոխը աջին՝ պարտադրեց վարչամեքենայի Հանրապետական «վերին խաւին» ընդունիլ Թրամփի մտահոգիչ ծրագիրներով լի թեկնածութիւնը: Թեկնածութիւն մը, որ կը հաւատայ աւելի ծառայելու հարուստին, աւելի խառնակ ու անհանգիստ կեանք բաշխելու աշխարհին եւ որ ուժով կը կարծէ լուծել մարդկութեան բոլոր տագնապները:

✖ Մեր Պարզեւ Դաւիթեան, Թորոնթօ, 18 Յուլիս 2016

Պըրնի Սանտըրզի ընտրապայքարին յաղթական երթէն անհանգիստ դարձած Միացեալ Նահանգներու հաստատեալ դրուքին ցանկացող վարչամեքենան (establishment) ամէն ինչ ըրաւ, յայտնի ու ոչ-յայտնի միջոցներով, որպէսզի վերջ գտնեն միլիոնաւոր ամերիկացի «լուսաւորչականներու» յոյսերը: Անոնք կը ձգտէին քաղաքական շարժում կամ յեղափոխութիւն յառաջացնել՝ շրջելու կամ փոխելու համար հարուստին ծառայող անընդունելի տնտեսական իշխանաձեւ մը, որ անհաւասար ու անարդար կարգավիճակ ստեղծած էր սակաւաթիւ մեծահարուստներու ափին մէջ դնելով անսահման հարստութիւնը Ամերիկայի:



Փոփոխութիւնը (change), որ ձախ կողմէն կը ցանկար ստեղծել Սանտըրզը կասեցուցեալ վարչամեքենայի Տեմոքրաթ բաժնին կողմէ, իսկ խելագար ու ցեղապաշտ ամբոխը աջին՝ պարտադրեց վարչամեքենայի Հանրապետական «վերին խաւին» ընդունիլ Թրամփի մտահոգիչ ծրագիրներով լի թեկնածութիւնը: Թեկնածութիւն մը, որ կը հաւատայ աւելի ծառայելու հարուստին, աւելի խառնակ ու անհանգիստ կեանք բաշխելու աշխարհին եւ որ ուժով կը կարծէ լուծել մարդկութեան բոլոր տագնապները:

Ու առանց ծամծամելու բառերը կարելի է ըսել, որ Ամերիկայի հրեական հզօր լոպին, որ ամբողջ կէս դարէ ի վեր իր ցուցմունքներով եւ ցանկութիւններով յաջողած է ուղղութիւն տալ այդ վարչամեքենային եւ ճշդել անոր որդեգրած դիրքորոշումները քաղաքական եւ տնտեսական հարցերուն մէջ, հաւանաբար մեղսակից եղաւ ծագումով հրեայ,

մարդասեր թեկնածու Սանտրոզի արշալի կասեցման մէջ, որպէսզի յաջողի Իսրայէլի անխախտ պաշտպան Հիլըրի Քլինթընը: Արդարեւ, այն տիկինը, որ գրած ու ըսած էր 30 Նոյեմբեր 2015-ին, թէ «լաւագոյն ձեւը Իսրայէլի ծառայելու ... կը կայանայ օգնութիւն տալով սուրիացի ժողովուրդին, որ տապալէ Պաշար Ասատի վարչակարգը», արժանի էր հրեական լոպիի նեցուկին եւ օգնութեան: Անցեալին Թուրքիոյ հաճոյքին ընթացք տուող Քլինթընը, որ սերպերը պատժեց եւ Քոսովօն պաշտպանեց ու ներկայիս ալ Իսրայէլի սիրոյն Սուրիան քանդելու տրամադրութիւն յայտնեց, կարելի չէ անոր ընտրութիւնը արդար կոչել ու ռազմատենչ չնկատել զինք: Ահա թէ ինչու Հիլըրին սիրելի կը դառնայ հզօր հրեայ լոպիին եւ նախագահ ընտրուելու համար իր տրամադրութեան տակ կը դրուին այդ լոպիի նիւթական եւ տեղեկատուական մեծահարուստ հաստատութիւններու կարելիութիւնները:

Ցաւով կարելի է հոս նշել, թէ Տանըլտ Թրամփի նման վտանգաւոր թեկնածու մը (Ամերիկայի եւ աշխարհի համար) "բախտաւորութիւնն" ունեցաւ մրցելու ընդդէմ Հիլըրիի նման մէկու մը դէմ, որ անվստահելի եւ ստախօս կը նկատուի ամերիկացի ժողովուրդի մեծամասնութեան կողմէ, ըստ բոլոր հարցախոյզ ընկերութիւններու: Այդ կնոջ ամէն բան իր օգտին ու շահին ծառայեցնելու անվիճելի հմտութիւնը, որ զինք ու իր ամուսինը դուրս բերած են դժուար վիճակներէ անցեալին ու ներկայիս, լաւ բան կարելի է նկատել, երբ այդ իմաստութենէն կ'օգտուին զրկեալներն ու տկարները այս աշխարհի: Սակայն երբ այդ կինը մատը շարժելով եւ կրակ ժայթքող աչքերով իրաւունք կու տայ Իսրայէլի, որ անվտանգութիւն ապահովելու լոզունգին տակ քանդէ ու կործանէ պաղեստինցիներու ենթակառոյցները եւ խորտակէ բռնագրաւեալ այդ խեղճ ժողովուրդին կեանքը, սայթաքում մը անպայման որ կայ այդ կնոջ մտքին ու սրտին մէջ, որ ի գին բոլոր մարդկային զգացումներու անտեսումին, կ'ուզէ հատուցում տալ անոնց, որոնք զինք փառքի աթոռներուն վրայ կը նստեցնեն: Ամէն ինչի մէջ խելացի, փորձառու եւ իմաստուն կոչուող այդ կինը ինչպէ՞ս կրնայ արդեօք չգիտնալ կամ չ'ուզեր տեսնել ու ընդունիլ Պաղեստինի ողբերգութեամբ յառաջացած բազմազուլիս վիշապը ահաբեկչութեան: Այդ կինը արդեօք Նաում Չոմսքիի նման իմաստուն մարդուն ու փիլիսոփային գրութիւններէն եւ ելոյթներէն բան մը չէ՞ կարդացած կամ լսած ու սորված:

Քանի մը ամիս առաջ գրած էի յօդուած մը «Հիլըրի ընթացքով քալող ամերիկացին» խորագրով, որուն մէջ նշած էի վտանգը, որ Թրամփը մարդկութեան պիտի հասցնէ, եթէ ընտրուի նախագահը Ամերիկայի: Ու գուցէ Պըրնի Սանտրոզը հաւատաց, որ պետք է վերջ տար իր ընտրապայքարին եւ կանգնիլ Հիլըրիի կողքին, որպէսզի ճեղք չբանար Տեմոքրատներու շարքերուն մէջ, որմէ կրնար օգտուիլ Թրամփը եւ նախագահ ընտրուիլ. սակայն ամէն օր հոս ու հոն ահաբեկչութեամբ զարնուած խառնակ աշխարհ մը ընտրելի կը դարձնէ Տանըլտ Թրամփը, որուն դէմ Հիլըրիի նման թեկնածու մը իր անվստահելի եւ ստախօս ու պատեհապաշտ ընթացքով (ըստ բոլոր հարցախոյզներու) խրտչեցուցած է ամերիկացի ժողովուրդին մեծամասնութիւնը:

Խառնակ աշխարհի մէջ Հիլըրիի պատճառաւ Տանըլտ Թրամփը եթէ ընտրուի, իր փառասիրութեան եւ գինք շահագործող կողմերու գոհը կրնայ դարձնել աշխարհի մարդկութիւնը: Իսկ եթէ Հիլըրին ընտրուի, Իսրայելի սիրոյն Միջին Արեւելքի մէջ բռնկումը եւ կործանումը պիտի շարունակուին:

Ընդհանրապէս մարդիկ կ'ըսեն եւ կ'ընտրեն երկու չարեաց փոքրագոյնը: Այս պարագային սակայն, կրկնելով Ժողովրդային ասացուածքը, կարելի է ըսել, թէ երկուքն ալ, այսինքն Տանըլտն ու Հիլըրին, իրար կ'արժեն....:

